



1843 - 1970  
ՃԻՒ. ՏԱՐԻ

ԹԻՒ 9 - 10

# ՓԱԶՄԱՎԵԼՈՎ

ՀԱՆԴԻՍԱՌԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ~ ԳՐԱԿԱՆ ~ ԳԻՏԱԿԱՆ ~ ԲԱՐՈՅԵԱԿԱՆ

Revue P A Z M A V E B

CXXXVIII<sup>o</sup> année, 1970, N. 9 - 10

## ՊԱՀԱԿՆԵՐԸ ԿԸ ՓՈԽՈՒԻՒՆ

ՄԻՒԹՅՈՒ ՈՐԴԻՆԵՐԸ ԿԸ ՎԵՐԱՆՈՐՈԴԵՆ ԻՐԵՆՑ ՈՒԽՑԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ԸՆԴՀԱ ԱԲԲԱՀՈՐ

ԳԵՐ. ՊՈՂՈՍ ՎՐԴ. ԱՆԱՆԵԱՆԻ ԱՌՁԵՒ

### ՆՈՒԻՐԱԿԱՆ ՊԱՀԸ

«Միարանուրեանս պատմութեան կարեւոր մէկ պահն է ասիկա», կը յայտարարէք, Յուլիս 10ի երեկոյեան, Մխիթարեան Ռւխափ նորընտիր Աբրահամյը, բնորոշելով զայն «պահակի փոփոխութեան պահ»։ Եւ իսկոյն հրապարակու գնահատանքի եւ յարգանքի դդացումներ յայտնելով իր նախարդին՝ որ ձեռնասարդէն վարած էր նոյն զեկը, կը յարէք. «Պահակներու փոփոխութեան արարողութիւնը խորիդանիքն է հասարակութիւնները խորիդանիքն է հասարակութիւններու շարունակութեան եւ տեսականութեան։ Շարունակութեան գաղափարն ալ կը տանի մեզ վերյիշելու Միարանուրեանս սկիզբները Ռւստի, սիրելի է ինձի յիշել այն երանակու օքը, երբ երեւ. մեր Հիմնադիրը իր շուրջն հաւաքած սակաւարիւ աշակերտները, Պոլսոյ իրենց առաջին բոյնը լինու զիշերը, Տիրամօր պատկերին առջև՝ կը նորոգէին իրենց ուխտը, նուիրուելու Աստուծոյ եւ անոր

ծառայութեան։ Մենի ալ այսօր նոյն եռանդով ու խանդավառութեամբ կ'ուզենի վերանորոգել մեր ուխտը, շարունակելու եւ հետապնդելու համար մեր Հիմնադրին կտակ բողած գաղափարականը։ Ո՛քան գեղեցիկ եւ յուղիչ է դիտել այդ ուխտի զիշերուան պատկերը, երբ բոլոր աշակերտները խմբուած իրենց երիտասարդ Առաջնորդին շուրջ, կապուած էին իրարու սիրոյ եւ համերաշխուութեան անկենծ զօդով։ Նոյն պատկերը սիրելի է ինձի տեսնել այս սրահին մէջ։ Մենի ալ այսօր միեւնոյն տեսչը եւ առաջդրութիւնն ունինի՛ սիրելու իրար եւ գործելու համերաշխ մքնուրոտի մը մէջ, հետապնդելու համար արդէն վերանորոգուած Սահմանադրութեամբ մեզի նշանակուած նպատակը։ Մենի ալ սակաւարիւ ենի, համեմատութեամբ մեր ստանձնած գործին բայց վստահ ենի քէ սրտով եւ հոգիով իրարու կապուելով՝ պիտի կարենանի, մեր

Հայրերուն նման, պատուաքեր կերպով ծառայել Աստուծոյ եւ մեր սիրելի Ազգին։ Մեր ոյժը եւ յաջողութիւնը միշտ ալ միութեան մէջ է եղած։ այս մտածութեամբ սիա կը վերանորոգեմ մեր առաջադրութիւնները...»։

Այս՝ կարծէք, Մխիթար ինքնին կը յայտնուէր դարձեալ՝ ողեւորելու իր Մխիթարանութիւնն համօրէն։ Մխիթար դարձեալ կու դար բազմապատկուիլ իր հոգեւոր որդիներուն մէջ, անձառ հըաշքին նման, լուսաշող դաշտավականին տեսականութիւնն ապահովելու։

Եսօրեայ թափանձաղին ազօթքներով սկիզբ առած էր Ընդհ. Ժողովը, Յուլիս 6ի երեկոյեան, ներամժով մթնոլորտի մէջ. այնուհետեւ յաջորդած էին խորհրդականն գումարումներ. դաշտավարներու երկար փոխանակումներ կատարուած էին ժողովական Հայրերուն միջնեւ, որոնցմէշ շատեր հասած էին առասահմանի մեր հեռաւոր առաքելավայրերէն ու վարժարաններէն. տարից ու երիտասարդ, միասնական ճիգով կը վընտակին Աստուծոյ կամքը, Նախախնամութեան ընտրած Պահակը, որ պիտի ստանձնէր սրբազն ժառանգութիւնը, Մխիթարի Տան զեկը։

Խորհրդաւոր լոռութեան եւ ընդհանուր ոգեւորութեան մէջ, Մխիթարի Տան պահակները կը փոխուին. Երկուքուիչս դարբէ ի վեր ինն անզամ կրկնուած արարողութիւն։ Մխիթարանական Ընդհ. Ժողովի նախագահը՝ Գեր. Հմայեակ Արքահայր Կէտիկեան, հասարակաց հաճութեան եւ հըճուանքին մէջ, կը յայտարարէ օրինաւոր ընտրութիւնը Մխիթար Արքահօր իններորդ յաջորդին, յանձին Հ. Պողոս Վրդ. Անանեանի, որ այդ պահէն կը ստանձնէ Մխիթարեան Մխիթարանութեան Ընդհանրական Արքայի պատուախանառու պաշտօնը. 10 Յուլիս, 1970։

Ժողովասրահին մէջ, վառ են տակաւին փոքրիկ խորանիկին դողի ճրագները, Աստուծամօր ու խոսական պատկերին առջեւ. Հոն՝ քիչ առաջ, ժողովական բոլոր Հայրերը մէկիկ մէկիկ մօտեցան, համ-


րուրեցին արծաթապատ եւ հնամենի Ս. Աւետարանը ու երգում ըրին ընտրելու յարմարագոյն անձը՝ ըստ իրենց խզմին եւ Աստուծոյ ձայնին, թողած ամէն մարդկային հաշիւ ու նկատում։

Եւ ահա կը բացուի ժողովասրահին զուռուը, եկեղեցւոյ զանգերը կը հնչէն ցնծաղին, ընտրութեան լուրը կը հաղորդուի ամէնուն. վարդապետները բոլոր կը մօտենան նորընտիր Արքահօր Աջն համբուրելու եւ իրենց խոնարհ յարգանքը մատուցանելու. կը հասնին նաև աշակերտները, արգար հետաքրքրութեամբ առլցուն. ու թափօր կաղածած, Զաքարիայի օրհներգը իրենց չըթնէրուն, սաղմոսանը-ւագ. Երգերով կ'ուղղաւուն եկեղեցի, Մխիթար Արքահօր խնկելի դամբանին չուրջ հաւաքուած՝ զոհութեան ազօթքներ բարձրացնելու եւ ընդունելու երկուասարէ Արքահօր անդրանիկ օրհնութիւնը։

Ընտանեկան փոքրիկ պատուասիրութեամբ մը կը փակուէր Ընդհ. Ժողովի առաջին մասը, որուն պիտի յաջորդէին, փոքրիկ դաշտարէ մը ետք, ընտրութիւնները միւս Ընդհ. պաշտօնեաներուն (Աթոռակալ, Առաջիկաներ, Քարտուզար, Մատուակարար), յաջորդարար զրագելու համար միաբանական անցեալ գործունէութեան քննարկումով, նորանոր ծրագիրներու եւ առաջարկներու ուսումնասիրութեամբ, յանդելու համար հուսկ՝ նորանոր որշումներու եւ զործնական վճիռներու։ Հակայ աշխատանք մը, հետեւարար, սկիզբ կ'առնէր այսօր. եւ խաչը՝ որ կը հանդէլ նորընտիր Արքահօր կուրծքին՝ կը գանալ խորհրդանիշ արդ ապագայ զոհութիւններուն, իր թեւերուն առկ համախմբելով Մխիթարանութեան բոլոր ոյժերը, ի սպաս Ս. Եկեղեցւոյ եւ Հայժողովուրդին։

#### ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

Նորբնտիր Արքահայր՝ Գեր. Պողոս Վրդ. Անանեան, սուրբ աւագանի անունով՝ Անանեան, ծնած է Պոլիս, 1922ի Ապրիլ 27ին։ Տեղական գպրոցներու մէջ համական ուսումն առնելէ ետք, 1933ի Դեկ-





ԳԵՐ. ՊՕՂՈՍ ՎՐԴ. ԱՆԱՆԵԱՆ

Ընդհ. Արքահայր  
Մխիրաբեան Միաբանութեան

տեմբեր 16ին կը հասնի Ս. Ղազար, աշակերտելու Մխիթար Արքահօր հետեւորդներու շարքերուն մէջ: Մենաստանի սըրբաբայրը լուսութեան մէջ, չուտով կը ըմբռնէ մէծ Եւբաստացիին հզօր գաղափարականը, կը սիրէ աշակերտական օրերէն՝ Հիմնադրին մէկ փոքրիկ նկարը պահէլ իր դրասեղանին վրայ, ներհնչուելու համար տեւականօրէն անոր պայժառ օրինակէն: Դասական լիկէսնի ըլքանն յաջողութեամբ աւարտելով վանքին մէջ, 1939-40ի ըլքանին, իր գասակից ընկերներով կը նուիրուի ներանձնական վանական կեանքի պատրաստութեան (նորընծայութիւն): 1943ի Հոկտ. 24ին, աւարտած Հասմի «Գրիգորեան» համալսարանի փիլիսոփայական ուսումնաըլքանը, մշտնչնաւոր ուխտերով կ'անդամակցի Միարանութեան: 1946ի Սեպտ. 8ին, յետ յաջողութեամբ ըոլորելու աստումածարանական ուսումներն ալ, վերյշեալ համալսարանին մէջ, կուսակրոն քահանայ կը ճեռնադրուի Ս. Ղազարի մէջ. իր գասակից ընկերներն են Հ. Եփրեմ Տէր-Ղազարեան, Հ. Ներսէս Տէր-Ներսէսեան եւ Հ. Կոմիտաս Ռհմէնեան: 1947ին, պատերազմեան ըլքանի գաղարէ մը ետք, կը վերաբացուէր վանքին նորընծայարանը, ուր փոխ-Մէծաւորի և Ուսումնապետի եւ ուսուցիչի պաշտօններով կը մտնէ Հ. Պողոս, իր երիտասարդ եռանդին կորովը նուիրելու վանքի ժառանգաւորներու դաստիարակութեան եւ ուսումնական զարգացումին: 1947-1952 Ս. Ղազարի նորընծայարանին մէջ, 1952-53 վանքի վարժարանի բարձրագոյն դասի յարկաբաժնին մէջ, 1953-55 Հասմի մէր համալսարանական ուսանողներու վանատան մէջ (այս ըլքանին՝ կը հետեւի նաեւ Արեւելագիտական համալսարանի աստումածարանական ու եկեղեցապատմական մասնաճիւղերուն), 1955-57 զարձեալ Ս. Ղազարի նորընծայարանին մէջ, 1957-64 զարձեալ Հասմի, միշտ միեւնոյն պաշտօններով:

1960ին, իր գասակից ընկերներով կը սահմայ վարդապետական ծայրագոյն աստիճան, Գրադ.

Արքահօրմէ: 1964ի լնդէ. Ժողովին մէջ կ'ընտրուի լնդէ. Գործակալ Միարանութեան՝ սուածի Ս. Գահուն Հասմի, միաժամանակ սսանձնելով համալսարանական ուխտեալ մէր աշակերտական լնաեւ Աղեղնարկու Մխիթար Արքահօր երանացուցման դատին:

Ահա, ուրեմն, ամբողջապէս Միարանութեան ի սպաս զրուած՝ կրթական ու գաստիարակական շուրջ քանհինդամեայ զործունչութիւն մը, որու ընթացքին Ս. Ղազարի Մխիթարեան շարքերուն մէջ մըսած են բաղմաթիւ միարաններ, ամէնքն ար կայծեր քաղելով եւ օգտուելով մէծապէս իր անխոնջ նուիրումէն, թէ՛ վանական ներանձնութեան եւ թէ՛ հայպետական ասպարէզներու մէջ:

#### ԳՐԱԿԱՆ ԱԾԽԱՏԱՆՔ

Այսպիսի ժիր ու անձնանութէր աշխատանքին առընթեր, Հ. Պօղոս օպտագործած է միշտ իր ժամանակը՝ նուիրուելու համար Հայ բանասիրութեան, յատկապէս Հայրախօսական ու եկեղեցապատմական մասնաճիւղերուն, ուսումնասիրելով Ս. Ղազարի ճեռապէրները, ժանաւանդ հաւաքելով նախնեաց անախակ երկեր, եւ ամրաբելով ուսումնասիրական անբաւ առաջ: «Բաղմալէպէի» իր թանկազին աշխատակցութիւնը արժէքաւոր էջեր արձանապրած է, 1949ին ասպին:

Ս. Գրիգոր Լուսաւորչի ժամանակաշնանի ընդարձակ ուսումնասիրութիւնը (1959-60), ինչպէս նաեւ Ս. Մեսրոպ Մաշտոցի վարքի հետազոտութեան նուիրած իր յօդուածաշարքերը (1962-69), որոնք իր լաւագոյն արտազրութիւններն են, իսկոյն դրաւած են միշտազային համբաւի տէր ուսուցչապետական բուհու ուշագրութիւնը, արժանանալով անոնց խոր զնահատանքին:

Արքէ քաւոր նկատողութիւններ ունի նաեւ Մխիթար Արքահօր «Յաղագս մաթեմաթիքայի» գրքին (1949), Անանիս Շիրակացիի մատենագրութեան (1950), Խորենացիի վերակրուած Տիրամօր ճառին

(1951), Արտաշատի ժողովին (1951-52), «Յաղագ հայկական իրաց» գրքին (1952) և Կորինինի բնագրին մտակին (1953):

Հրատարակած է, յօդուածի ձևով, հանդերձ քննական ստուգմասիբութիամբ, անախազ երկեր Դաւիթ անյալթէն (1956), Դուինի Բ. Խոզովի գործերէն (1957-58), Յովհաննէս Քորեալիսկոպուէն (1966), Անկան Վարդասպետէն (1966-67), որոնց վրայ աւելցնելու ենք նաև՝ Կ. Պալոյ Եւսիքիս Պատրիարքէն (Armeniaca, 1969):

մասին համադրական վերլուծումներ, և կեղեցագապատմական տեսաթիւններ, մատենագիտական յանքերով ճշխացած (յատկապէս նըլիկ՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի, Մէրոպով Մաշտոցի և Ս. Ներսէս Շընորհայի նույիրուած բաժիններ):

Նմանապէս, Dictionnaire d'Histoire et de Géographie ecclésiastique Համայնքագիտարանի ԺԵ. և ԺԶ. Հասողներուն տուած է Ե Կրիստոնէական մատիուդնեած Հայկական բաժինը (1963-1969): Աշխատակցած է Enciclopedia Cattolica Համայնքագիտարանի է. Հասողին (1951), նոյն ուղղութեամբ:

Հայ ծէսի մասին քննարկումներ կատարած է, յատկապէս մեր Պատարագամաժառյցի ծագման ու կազմաւորման հարցերուն չուրջ, աշխատակցելով Ծիսական Յանձնախումբին՝ որ Հայ Կիդջ. Նույիքաց կտութեան կարգադրութեամբ կեանք առ 1962 թուականին ասդին: Այդ թուանիներէն ի վեր, անդամ է նաև Արեւելան Եկեղեցիներու Ս. Փողովի Հռոմի իսական մասնաճիւղի Յանձնախումբին:

իր թարգման Ա. կէմիանչէն եկող գէ-  
կրուն, մասնակցած է Վատիկանին  
իրեղբական ժողովի սփստերուն ալ, և  
աս օգտակար ծառայութիւն մատուցած  
մէնայն Հայոց Վեհափառ Վազգէն Ա.  
թողիկոսի նուիքրակնիրուն (Գրչ. Պար-  
և Սրբ. Գէրողեան և Տիար Գրիգոր  
Քամելիան), հոգեկան մտերթիկ Հալոր-  
ակցութիւն մը ստեղծելով անոնա Հետ-

Մեծ աշխատանք թափած է, վերջին  
տրինիերուս, ուսումնասիրելու 1600-1800  
տականներու մեր Եկեղեցւոյ պատմու-  
թիւնն ու կրօնական այլազան հռանգնե-  
ւ կազմաւորումն եւ ուղղութիւնները,  
սարելու համար Միսիթար Արքահօր  
մակներու քննական հրատարակու-  
թիւնն: Այս առիթով, Երկարօրէն պրատե-  
ն Միսիթարեան դիւնը, խորապէս տե-  
կացած է Միտրանութիւնն պատմու-  
թիւն գարաւոր ծալքերուն ու ելեւէջնե-  
ն:

Եւ ահա Նախախնամութիւնը այսօր ի-  
ն կը յանձնէ Միհթարեան Միաբանու-

- Առանձին հատորներով լրյա տեսած էն-**

  - 1.- LES MANUSCRITS GRECS DE LA BIBLIOTHEQUE DE SAINT LAZARE DE VENISE (dans «Tome commémoratif du Millénaire de la Bibliothèque Patriarcale d'Alexandrie»; Alexandrie, 1953, pp. 223-230 (Extrait, p. 8).
  - 2.- ՎԱՐԴԱԿԱՆ ՎՐԱ-Ի ԱՅԵԿՑԻՈՒԹ ԽԲԱՏՔ (Յառաջաբար, թաճափրի իմբ խաներու, ծախրագրութիւններով խանդիքը). ՎԵԽԵՄԻԿԻ, Ս. Ղազար, 1956, էջ 88.
  - 3.- Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՌՈՒՁԻ ԶԵՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՔՐՈԱԿԱՆԻ Խ պարագաները (Պատմաբնական ուսումնակիրութիւն), ՎԵԽԵՄԻԿԻ, Ս. Ղազար, 1960, էջ 216:
  - 4.- LA DATA E LE CIRCOSTANZE DELLA CONSACRAZIONE DI S. GREGORIO ILLUMINATORE (dans «Le Muséon», Rev. des Etudes Orientales, t. LXXIV); Louvain, 1961, pp. 43-73, 317-360 (Extrait, pp. 75).
  - 5.- ՎԱՐԴ Ս. ՄԵԽՄՈՒՄ ՄԱՇՏԱՑԻ (Պատմաբնական թիւղարձակ ուսումնակիրութիւն). ՎԵԽԵՄԻԿԻ, Ս. Ղազար, 1964-69, էջ 520.
  - 6.- ԵԽՏԻՔՈՒՄ Կ. ՊՈԽԱՍ ՊԱՇԻՆԱՐՔԻՆ ԿՈՐ-ՍՈՒԱՆ ԵՒ ԱՆՏԻՊ ՄԵԿ ԳՐՈՒԹԻՒՆ. Յառաջապահանութեան թեորիան եւ տանձնանուրթեան: (Ուսումնակիրութիւն եւ թաճափրի, ծախրագրութիւններով եւ խաներութիւններով) Առաջական աշխատանքը («Armeniacas, Mélanges d'Etudes Arménientes») ՎԵԽԵ-ՄԻԿԻ, Ս. Ղազար, 1969, էջ 316-381 (Առանձնատիպ, էջ 67):

թեան Առաջնորդի պատասխանատու պաշտօնը, իր իսկ միաբանակիցներու եւ հոգեկիցներու ձեռքով՝ պաշտօն՝ որուն երբեք չէր ակնկալեր Գեր. Պողոս Վարդ. Անանեան, համեստօրէն փախչելով ամէն պատիւէ ու փառքի. սակայն, հանրութեան ձայն՝ ձայն Աստուծոյ նկատելով ու պատրաստ ամէն զո՞նողութեան, համակամ յանձ առաջ իրեն վիճակուած խաչը, ի սէր Միաբանութեան, եւ վաստա՞ Աստուծամօր օգնութեան, ինչպէս նաեւ իր միաբանակիցներու սիրայօժար աջակցութեան ու նուիրումին:

### ՀՈԳԵԿՈՐ ՕԲՀՆՈՒԹԻՒՆ

Օդոսոս 15ի երեկոյեան, Վերափոխման նախատօնակի ժամերգութեանէն առաջ, տեղի ունեցաւ վահաճայր օրհնելու եւ զահակալութեան յուղիչ արարողութիւնը, ըստ Հայ Եկեղեցւոյ հնաւանդ սովորութեան, քաղուած իններորդ գարու երկաթագիր Մաշտոցի մը (Կանոն Հայր օրհնելոյ, առ. Վենեսակի, Ս. Ղազար, 1964):

Ս. Ղազարու մայր տաճարին աւագ բեմին վրայ, Միսիթար Արքահօր ինկելի շերիմին մօտիկի, երկու սարկաւագներու միջնեւ, եպիփողուական զգեստառորումով կանգնած էր Ռւափոխ երէց անգամներէն՝ Գրագ. Կարապետ Եպակի. Ամառունի, Առաքելական Եքսարք Ֆրաննայրի Կաթողիկէ Հայոց, որ մասնաւոր հրաւէրի վրայ սիրայօժար փութեացած էր գալ՝ նախագահէրու այս արարողութեան եւ նորընտիր Արքահօր պաշտօնապէս յանձնելու մատանի, իսաւ եւ գաւազան հովութկան:

Սաղմոսներ, ընթերցուածներ հատ հատ կը բարձրանան կամարներն ի վեր ինկաւոյս տաճարին, Աստուծոյ տաճելու համօրէն Միաբանութեան պաշտամանքն ու երգը հոգեւոր:

Յաւարտ արարողութեան, Գրագ. Ամառունի օծուն եւ ողեցոնէ ուղերձով մը, աւագ բեմէն կողջունէ նորընտիր Արքահօր, Վերաբարձելով բոլորին սրաբուն մէջ հաւատքի վառ զգացումներ հանելէալ Ս. Եկեղեցւոյ, հանդէպ

Հայ Եկեղեցւոյ՝ որ մէկ մասնիկն է Քրիստոսի ընդհանրական Եկեղեցին, հուսկ հանդէպ Միսիթար Արքահօր նուիրական Տան, որ համակ նուիրուած է Հայ աղդին հոգեւոր լուսաւորութեան, իր գերազանց ծառայութիւն Ս. Եկեղեցւոյ: Միսիթարի օրեւէն ցարք յաջորդութեան պատմական օպակներու վերլուծումն ու գեղեցիկ մաղթանքներ կու դային ծաղկեցնել իր սրաբարուղի խօսքերը, որոնք կ'աւարտէն սիրոս ողջապուրումով:

Նորընտիր Արքահօրը, Աւելասարանն ու Միաբանութեան Սահմանադրութիւնը իր ձևոքին, կը բազմէր գահին վրայ, ուր կու զային միաբանները բոլոր, մէկիկ մէկիկ Ս. Աջն համբուրելու եւ նորոգելու իրենց յարգանքն ու հնագանդութեան սուրբ ուժաբար:

Մրայացյլ շարական մը (Պարձանք Եկեղեցւոյ), նուիրուած Ս. Անտոն Անտառականին, Միաբանութեանս պաշտպան սուրբին, կը խնկաւետէր այդ նուիրական պահը:

### ԱՆԴՐԱԿՈՒՄ ՊԱՏԳԱՄ

Եւ ահա, խոր յուղումով խօսք կ'առներ նորընտիր Արքահօրը. ու նախ չերթ ըլլ-նորհակալութիւն կը յայտնէր Գրագ. Ամառունիի, որ սիրայօժար յանձն առած էր նախագահներ վանական այս բացառիկ տրարողութեան եւ իր նորհակի խօսքերով խանդ ներչնէլ բոլորիս. ապա կը շարունակէր այսպէս.

«Յովիին էր տեսարանը, որ պարզուեցաւ ֆիչ առաջ ամէնուս առջեւ. տեսիլ միաբանութեանս վասակալոր Հայրեկն սկսեալ մինչեւ երիտասարդ նուիրաբաններու խստամի նորոգումը նըլանտ երիտասարդ Արքահօր մը առչեւ, որ Աստուծոյ նըլկայացուցիչը նկատեցին հաւատելու:

Կա՞յ արդիօք աելի խօսն վկայուրիմ մը աշխարհի առջեւ, քէ մենք իրավուն կը հաւատանք զգացուական ու բանական տանըդուրիմը զերացուցու իրականուրեան մը:

Աշխարհի մէշ կ'ապրիլի իրենի սովորական մարդիկ, շինուած ամէնուն պէս՝ միննեյն կաէն, ունենալով ամէնուն հաւասար տիկարութիւններ ու բերութիւններ. ոչ իրշտակներ են ոչ ողիներ. եւ սակայն սիրայօժար յանձն առած ենք ապրիլ մարդկային բնական զգացումները եւ պա-



ԽՄԲԱՆԿԱՐ 1970Ի ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՕՐԵԲՔՆ

**Նստած, ձախէն աջ՝**

Հ. Սամուել Արամիան, Հ. Վահան Յովհաննիսիան, Հ. Յակոբոս Բոսպըյըգեան, Գեր. Հ. Սամյեակ Կետիկեան, Գեր. Հ. Պօղոս Արքահայր Անանեան, Հ. Սերոբ Ազըլեան, Հ. Կիւրեղ Քիսաքրեան, Հ. Ստեփան Ֆերանիան, Հ. Մեսրոպ Ճանաշեան:

**Կանգուն, միջին շարք, ձախէն աջ՝**

Հ. Ռաֆայէլ Անտոնեան, Հ. Գարբրիէլ Սահակեան, Հ. Իզմատիս Ադամեան, Հ. Յովհաննիս Գերամիկեան, Հ. Ներսէս Տէր-Ներսէսիսիան, Հ. Միքայէլ Յովհաննիսիան, Հ. Անդրեաս Գոնկուեան, Հ. Յուսիկ Պուշլիկեան, Հ. Կոմիտաս Ռւմենեան, Հ. Յակոբ Չանքայեան, Հ. Աւետիք Փալարինեան, Հ. Յովհէկ Պեհնանիլիեան:

**Վերջին կորպ, ձախէն աջ՝**

Եղիշէ Ճիւկեան, Հ. Մարտիրոս Ապանեան, Հ. Բարսեղ Օգոստինոս Թորոսեան, Հ. Վարդան Վեշիշեան, Հ. Վարդան Քեշիչեան, Հ. Վրանիս Ռւլուհոնեան, Հ. Սահակ Ճեմինեան, Հ. Վարդան Քեշիչեան:

հանձներք գերազանցող կեանք մը: Ու փորառվ զիտենք թէ ատիկա պիտի չկարենայինք իրազորեն, երէ չունենայինք նաև համապատասխան ոյժը, որ ձրի կը բաշխուի մեկի Ասուումէ, իրեւ իրմէն ընտրուած եւ երաւիրուած հոգիներուս, բայիս համար Յիսուսի խու բարձ նամքն, մօտին հետեւով անոր օրինակին: Եւ մնեն կը հաւատան ու կը վկայենք թէ Ասուումէ իր խոսուումին մէջ չի կրնար թերանան, եւ չէ պական:

Կրօնաւորական ու վահական կեանք, քրիստոնէրքան առաջին օրերէն սկիզբ առած, մաս նաև հայ Եկեղեցոյ ծոցին մէջ՝ քրիստոնէութեան մուտքով, ու ծաւալեցաւ եւ ծաղկեցաւ, հասնելու բարձրագոյն հայութեարու Մաշտոցի, Ռարուի, Վարդապատ, Նարեկացի ու Լամբրուացի նման սրբակեցած հոգիներով:

Հայոց աշխարհի ամեն ամիսին մէջ եւ ամէն դարուն, կը յիշասակուին վաեներ, ուր վանականներու բազմութիւն մը աղօր-էն ներհուն կեանք մը ապրեաւ, ծառայելով հայ ժողովուրդին հոգեւոր և մտաւուր կարուուրին կեանք ամենու մատեաններ՝ Եկեղեցական, պատմական, գիտական, քշշական եւ այլ բարգագան նիւրեր պարուանկող:

Անուրանայի է թէ այդ զինարեւուրիւնը եւ նուիրումի կեանք հաւատաք կը պահանջէր՝ յափանական եւ անշնանական իրականութեան մը հանդէ:

Այդ հաւատինի վկաներն ըլլալու եւ այդ վկանուրիմը աշխարհի առջև պարզելու պարտականութիւնն ունի մենք ալ, որ հոգեւոր ծառանդներն ենք Միծ Միտիւրի, վանականութեան վերանորդոյին: հայ իրաւուրեան մէջ:

Մեր Եկեղեցներ, ո՞ւ ինչպէս բաս Գրադ. Ամառուի, մասնական նիւթէն է Քրիստոսի իմանած ընդհանրական Եկեղեցոյ, կամ մէկ փարիքի խորչը՝ Քրիստոսի խորհրդական մարմնոյն, ծիսական իր գամձերուն մէջ՝ որուն հաւատարիմ պահապանը հանդիսացած է մինչեւ այսօր՝ ունի գեղեցիկ արարողութիւն մը, վերաբահուած վանահայրիու օրինութեան: Այդ արարողութիւն ներկայ գտնեւցած ժիշ առաջ: Են լուցին Ս. Գրէնի բնութուած ընթերցումները, որոնցուն Եկեղեցին կ'ուզեր յիշեցնել թէ՝ ինձի եւ թէ՝ ճեզի պարտականութիւններ, զոր կը ստանձնենք փոխադարձարարապատականութիւններ՝ Գէտի, Առաջնորդի եւ Հռովիր:

«Էէտ կացուցի զինք, Որդի մարդոյն, տանդ իրայինի»: Հին առնեն, բոլոր հաղաները աշխարհի վրայ բարձրացած դէտ մը ունիէն, որուն պարտականութիւնն էր զիշիր ցերեկ հսկել, որպէսի առնեն ազդանշամբ հաղորդէր քշամինի մը կամ վասնուի մը մէրձնեցումին:

Պօգոս առաքեալ՝ Առաջնորդ կ'անուանէ այդ պաշտօնեան, եւ առոր պարտականութիւնը կը նշէ՝

տէնելու եւ վաստակելու հոգիներու վրայ այնպէս՝ իրեւ թէ իրաբանչիրին նկատմամբ համար եւ հաշու պիտի տայ Ասուումոյ:

Բայց Ենարամին ամէնէն զեղեցիկ ընթերցումը Յիսուսի օրինակին մէշքերումն է, իրեւ ժաշ ու բարի հովիւի, որ իր անձը կը զնէ՝ փրկելու համար իր ոչխարները, համադրելով վարձկան հովիւին՝ որ կը փախչի, երբ գայլը կը յարձակի:

Քայ ու բարի հովիւի առակին մէջ՝ Յիսուս զեղեցիկն բովանական է նաև հպատական որդիներու պարտականութիւնը. Ոչխարն իմ այնին իմում լսեն: Չւ՝ որ մեր ալ վիրաբորզուած Սահմանադրութեան մէջ կը կարանմ՝ թէ կրօնաւորութեան մէջ կը կարանմ՝ մոռու միանձը իր ազատուուրիւնը եւ սեփական կամք կը ճածն Ասուումոյ՝ իրեւ բոյրանուէ ուղարկուած արքանի քրիստոնէութեանին պարագաներին մեր ամէնու համար, եւ ինչպէս կ'ուսէր Քրիստոս թէ՝ «Ես հանագան աննեն զկամ Հօր միոյ», մեր ալ կրօնաւորական կազմադիուրին կ'ընդգրկէ մեր բոյանազակ կեանքը, ամէն-օրեայ պարտականութիւններու սիրայօժար եւ յարաւել կատարուունվ, որուն մէջ զկամ է կըր-քրուին ու զարգանան թէ՝ մեծապրեւն եւ թէ՝ հպատակներու, իրաբանչիրս մեր պարտականութիւններուն համաձայն: Ֆան ու ամէնէն ալ հնագանդուրեան խոսուումը ըրած ենք Ասուումոյ եւ յանձն առած Քրիստոսի ճայնին լսել եւ անոր ետեւն երբալ:

Մեծ է, ուրեմն, պարտականութիւնը որ ուզեց ինձի յաճանի Ասուում, որուն ատին եւ ալ Զեզի ինտ կը կատարին իմ խոսուում եւ յաճանառութեան, Ա. Հուույնի զօրութեանք, հաւատարիմ ըլլայուի իմ պաշտօնիս:

Արդ, կը յինդին ձեր բոյրէն, Առաքեալին յաճանարարութեան համաձայն՝ «Ազորս արարէ վասն իմ, զի հաստանա զիսնեմ թէ բարուք միսս ունիմէք»: Բայց նաև ամեկեծորէն կը յայտարարէն Եկեղեցին բարզարէն հետ՝ թէ «ԵՄանուկ եմ ես եւ տկար»:

Հնեւեարար, վստահացած միայն Ասուումը շնորհին ու նաև ձեր Եղայրական սիրոյն եւ զործացուրեան վրայ, լիսայու եմ թէ պիտի կարենան միասնարար բայել Քրիստոսի զած հանապարին, նախակ ունենալու ամէն բաէտ առաջ մեր անձին սրբութիւն եւ կատարեւութիւնը, մակ զրաւական՝ որով արդիւմաւր եւ օգտակար պիտի կարենան ըլլայ նաև մեր Եղայրակիցներուն՝ առափեական զործերու մէջ:

Թող մեր երանց, Հայրար, Միխրար Արքան, ուրուն շիրիմին առջև ամէն նորողեցիմ մեր ուխտերն ու խոսուումները, օրինէ մնզ, եւ մեր վրայ

անպակաս ըլլայ Տիրամօք հզօք հովանին, որ պիտի փրկէ մեզ ամէն տեսակ վատագներէ, այժմ և յաւսեանս:

### ԽՆԴԱԿՑԱԿԱՆ ԶԱՅՆԵՐ

Յաջորդ օրը, Տիրամօք Վերափոխման տօնին, Օգոստոս 16, Գեր. Պօղոս Արքա-Հայր Անանեան մատոյց իր անդրանիկ հանդիսաւոր պատարազը. եկեղեցին լեցուն էր Հայ եւ իտալացի բարեկամներով: Արքարոպութենէն ետք, որ աւարտիցաւ խաղողօքհնէքով, բոլոր ներկաները իրենց յարգանքն ու չորհաւորութիւնները առանձնապէս ուղղեցին Միաբանութեանս նորընտիր Արքահօր:

Հնատանեկան սեղանին շուրջ խմբուեցան քէջ ետք, Միիթթարեան Հայրերու կողքին, մտերիմ բարեկամներ, Մուրաստ-Ռափայէլեանի նախկին աշակերտներ, Միլանէն ու Հոռոմէն, Քոմոյէն, Փատովայէն, Վենետիկէն, ուրախակից ըլլալու Միիթթարի Հոգեւոր զաւակներուն, որոնք արգէն իսկ աւարտած էին Ընդհ. Ժողովի բոլոր գործերը:

Մազթողական գեղեցիկ քերթուած մը, բանաստեղծ Հ. Վահան Յովհաննէսանի զրիչէն, բացաւ չորհաւորանքի բաժինը:

Հեռազիքներ ու խնդակցական նամակ՝ ներ հասած էին աշխարհի ամէն կողմէրէ:

Ն. Ս. Պօղոս Զ. Արք. Քահանայակեալու, Արեւելեան եկեղեցիներու Ս. Ժողովի նախական ծիր. Ֆիւրսթէնսկէրի միջոցով՝ կը զրկէր իր առաքելական օրհնութիւնը:

Ն. Ս. Օծ. Տ. Տ. Վաղգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, ինչպէս նաև Մեծի Տանի Կիլիկիոյ Քահակալ Ն. Ս. Օծ. Տ. Տ. Մորէ Ա. Կաթողիկոս, առանձին չորհաւորական հետապնդութիւններով, կը փութացնէին իրենց ջերմ մաղթանքները:

Չորհաւորական տաղէր էին զրած նաև Վահան Վահանական մասմ. Մեր. Գրիգոր - Քեարոս Աղաման-Լուսն, Միք. Վիլովանան՝ Նախական Միք. ութիւնական Քարտուղարութեան Աղաման. Գրիգոր Իղոսապիտութեան մաղթանքի հայոց:

Հաւորանքն ուղղած էին նաև Վիեննայի Միարանութեան Ընդհ. Արքահայրը՝ Գրադ. Մեսրոպ Արքապիկ. Հապողեան, Գրադ. Գէորգ Արքապիկ. Լայէքեան (Վիճակաւոր Բերիոյ), Գրադ. Ներսէս Արք-Եպոկ. Թայրոյեան (Վիճակաւոր Իրաքի), Գրադ. Մեսրոպ Եպոկ. Թերզեան (Պէտրոս), Գրադ. Կրտսէր Կիրակոսեան (Հոռոմ), Գրադ. Ն. Սէթեան (Մեծաւոր Հոռոմի Քհնյոյ. Լ. Հայ վարժարանի), Գրադ. Չուհանան (Մարտիլիս), Զմմատիր Միարանութեան Մեծաւոր Գրյ. Յ. Մոմճեան, Անարատ Յղութեան Քոյրերու Ընդհ. Մեծաւոր Մայր Երմինիս (Հոռոմ):

Հայ Առաքելական եկեղեցւոյ նուրիապ-պիստութենէն Գրյ. Գարեգին Եպոկ. Մարտիլիս, Գրյ. Զգօն Եպոկ. Տէր-Յակորեան (Միլանոյ), Հոռոմ. Վարդակականի Սէթիրան (Աթէնք), Հոռոմ Մ. Վարդակականի Սէթիրան (Վարսավա):

Վենետիկի եկեղեցական ու քաղաքական իշխանութիւններէն, մասնաւոր Հեռազիքի ներով, Ս. Ղաղարի Հայրերու ուրախութեան կը մասնակցէին Կուսակալը՝ Տիար Ճ. Նիքոսիս, Քաղաքասեմպ. Տիար Ճ. Ֆաւարիթթոյ Ֆիսքա, եւ Ամենապատիւ Պատրիարքը՝ Արքինոյ Արքապիկ. Լուչիանի:

Միթթարեան հեռաւոր վարժարաններու, վանաստոններու եւ առաքելավայրերու մէջ պաշտօնավարող Հայրերը, Փարիզէն, Առուովիլ-Ե-Կոնսեյն, Պոլիտէն, Պէֆայայէն (Լեռնալիրանան), Հալէպէն, Տէր-Յօրէն ու Պուէնո Այրէսէն, խանդավառորէն կը ճայնակցէին վանական այս հանդէսին, հեռազրով Հաղորդելով իրենց անկեղծ չորհաւորանքին հետ՝ որդիական յարգանքի եւ պատրաստակամ հնարանութեան զգացումները:

Չորհաւորական առանձին նամակներ ու հեռազիքներ ուղղած էին հետեւեալ անձնաւորութիւնները:

### Միլանոյին

Տիար Ստեփան Արքական (Նախագահ Խոտանայ Գաղութային Միուրեան, Միլանոյի Հայոց նիկեցւոյ Հոգարաքութեան եւ Հ. Բ. Լ. Մ. Խոտա-

լոյ մասնաճիւղին), թժ. և. Արգումանեան, ձրտ. Օ. Մանուկեան, թժ. Մ. Խանգեկեան, ձրտ. Յ. Գաղամենեան, թժ. Տ. Ցովհաննիսեան, թժ. Տ. Ալեքսանեան, թժ. Կ. Պոռամեան, Տիաքբ Հր, և. Վ. Բամբակեաններ:

### Հոռոմէն

Տիկ. Ե. Ալանանեան, Յ. Պետրէեան. Զաքար-եան ընտանիք, Կիրակոսեան ընտանիք, Շապան-եան ընտանիք, Աշրամեան ընտանիք, Խոտացի քաղաքարի ծանօթներ:

### Վենետիկէն

Թումանեան ընտանիքներ, Մաւեան ընտանիք, ԵԱԾ (Եւրոպայի Հայ Ռւսանողներու Միուրին):

### Խոտալիոյ այլ կողմէրէն

Թժ. Ն. Արսանեան (Ճենովա), թժ. Իգ. Քիւ-չիւենեան (Արբոյ), ձրտ. Յ. Կիրեղեան (Ազուր):

### Փարիզէն

«Յառաջ» օրարկերի խմբագրուրին, Փրոփ. Ֆէյսի, Հայկ Գերակըրեան:

### Եւրոպայի այլ կողմէրէն

Տիաք Ռոպէկ Կիրապէնիկեան (Լիքպոնա, Գ. Կիւլ-պէնիկեան Հիմնարկուրեան կողմէ), թժ. Շապուհ Փիոսունեան (Ժընև), Ս. Էլքաբենեան (Մարսիլիա, յանուն տեղույն Մուրաս-Ռաֆայէլեանի նախկին աշակերտներու Միուրեան), Ա. Խօշկիկեան (Փլուտու):

### Պէյրուրէն

Վագգէն Այգունի, ձրտ. Յակոր Գաւիրեան, գրադէն Հրաչ Քաջարենց, Վ. Մումինեան:

### Հալէպէն

Միփարեան սաներ, միանուազ, զեղեցի նամակով, որուն սուրագրած են՝ թժ. Ալարոն Խաչատորեան, թժ. Պետրոս Թիբրանեան, Մելքոն Թիբրանեան, Կարապետ Ասլանեան, Խաչիկ Օհանեան, Պօղոս Գարատանյանեան, Գառնիկ Գասպար-եան, Լիւն Խրամեան, Յակոր Գասպարեան, Ալպէն Գասպարեան, ժամ Փափատաքին, ժան Տապան-չանեան, Վարդան Պողիկեան, Զահէն Սապունեան:

### Թիերամէն

Ալէմշան Խորայրներ, Լաշինեան ընտանիք, Ա-րամ Երեմեան:

### Միայցեալ Նահանգներէն

Տիաք Մ. Հայկենց (Հ. Բ. Ը. Միուրեան կողմէ), գեղ. Ա. Ա. Պետրիկեան (Խորագիր «Հայաստանի կոչմակ» հանդէսի, Յ. Փիւրտեան, Հ. Պալկան Առաքիկեան և. Հ. Օգաստինս Սեփուլա, Ա. Աս-լամեան:

**Շնորհաւորականներու ընթերցումէն կոտր, Միարանութեանս կողմէ խանդալառ ուղերձով մը ի յայտ կու զար նորընարի Բնագչ. Ալթուակալը՝ Հ. Սերոբէ Վրդ. Ա-զըլւան, որ ողեկոչելով Սեւանի Տիբամօր տեսիլքին նույիրական յիշատակը, ջերմ ժամկերու մէջ, բայրը միարաններու անունով, անզամ մը եւս կը նորոգէր ուխտական նույիրումը ամէնոււ եւ սիրայօժար ու գործակցական հնագաղութիւնը՝ ի լուսաւորութիւն մեր սիրելի Ազգին:**

**Հուսկ՝ Գրոգ. Ամառունի, վերըուծելով «Արքահայր» անուանակոչումին թաքուն ու խորին իմաստները, իր կրկնակի Հայր, չերմ իգձերով՝ Միփիթը Արքահօր նորընարի յաջորդին կը մազթէր «ընդ երկայն աւուրս» առաջնորդական լուսաշող զործունէութիւն:**

### ԾՆՈՐՃԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ

**Յաւարտ ճաշին, խօսք կ'առնէր նորըն-տիր Արքահայրը.**

Գերապայծառ Տէր, Մեծարզոյ Հայրեր, Պատուական Եղբայրներ ու սիրելի Ազգայիններ:

«Մեծապէս շնորհակալ եմ, Գերապայծառ Տէր, նախ և առաջ, Ձեր ազնիւ ու բաջակերպական խօս-իերուն և Յաջակառութիւններուն համար՝ թող Աստուած լսէ Ձեր սուրբ աղօքներուն և այս ի-րականացում այլ բոլոր զեղեցիկ իղձերուն։ Շնոր-հակայուրիւն՝ որ փուրացից պատուի մեր այս համեզչար, ու նախազահել երկէ երեկոյնան օրինութիւնաբեր արարողուրեան, զոր այլքան օծու-րեանմբ կատարեցի, յուրախորդին բոլորակ Միարանուրեան։ Աղօրող հնէ ի սրտ Ձեր ալ աստուածահանաց ծրագիրներու իրազգործումին և Ձեր բանիկին առողջուրեան համար։

Շնորհակայուրիւն Ձեզի, Մեծարզոյ Հ. Արո-ռակալ Վարդապէտ, որ մեր Ռիխտի բոլոր Հայրե-րուն անունով՝ արտայատեցիք անկեղծ սիրոյ և աստականիցի ջերմ զգացումներ։

Շնորհակայուրիւն դարձան, Ձեզի, Պատուար-ժան ու շատ սիրելի բարկամեներ, որ իմ անձին մէջ ուղեցիք պատուել ամբողջ Միփարեան Միա-րանուրիւնը, Ձեր այս հանելի ներկայուրեամբ։

\* \* \*

Արքայական ընտրուրիւնը, Միփարեան Միա-րանուրեան պատուրեան մէջ, միշտ ալ եղած է պատմական անկիւնադարձ մը։ Պատմական նոր էջ

մը կը բացուի նաև այսօր, ուր պիտի զան արձանագրուիլ նոր սերունդի արարքները եւ արդիւնքները:

Բնակած հերեւոյք մըն է, որ ամէնքը հետաքրքրուին, և և նյոյիսկ զարմանեավ հարց ալ դինն կամ ուզեն փնտուել պատճառը, բէ ինչո՞ւ և համար կ'ընտրուի նոր Արքահայր մը Մեր սփրիլի բարեկամներին մէկը, իր շնորհարարական համարին մէզ, զեղոցի նկատարութիւն ունենք, բէ Մոխիրաքան Սիխանաւորութիւն մէջն ժամանակին պատշաճու անձը բնարած է իրեն առաջնորդ:

Յայտնի է ամենաւ քեզ մեր ժամանակաշրջանը  
յի հաղաքումի դպր մըն է: Միաբանութիւնն այ, որ  
մասնակից է մարդկային հազարակրութեան և  
և կենցւոյ պատմական հորովոյին, անչուն  
հարկը կը զգայ՝ այս յեղագաքումի ենթացին՝  
զտնի միջադրդի դերը կատարող անձը, որ կազ  
տաղեց փաստակառ Հայրեան և նոր ժամանակ  
սկրնծին միջնութեան: Գուցէ այս դերին իրազարծու-  
մին համար՝ պահանջ դատեցին եղայրակիցներս  
ինձի յանձնելի Միաբանութեան զեկ:

Սակայն, պէտք է աւելցնեմ խօսից՝ թէ շահ-  
իմաստուրեամբ ինձի առին նաև այսպիսի օգ-  
նականներ, որնք իրենց փորձառուրեամբ եւ զոր-  
ձերով մէջ ցոյց տան մէջ անհանդապես եամբար, ամէն  
ապահովուրեին կը ներծնչի՞ թէ զօրաւոր նեցուկ  
պիտի հանդիսանան, Միաբանուրեան դիկը ամուր  
բանելու:

Որպէսինեւ, իք պատմական մեր ներկայ պայ-  
մանները ուղեցին վերլուծել, պէտք է բայ թէ  
մարդկուրիւնը և Նեկանցին, և անոնց հետ ա-  
պրոյ մեր Միաբանուրիւնը. դժուարին օրիրու  
ընդառաջ կ'իջրայ:

վիճակ մը ստացած է, մեր ժողովուրդին դժուարին պայմաններուն հետեւամեն:

Սփիլքի հիբրիդային պրոդուկտները սպիլքի համար են կը յա-  
ղութառը բրազուացն անվերտ համար լու եւս, իր սեփական  
շղոփի իր գոյսուրինը, կամ լու եւս, իր սեփական  
շղմագիծը անազարտ պահել, առանց որու, իր  
սահամական դիրք եւ առաջելուրինը կատարելու  
հնարաւորութիւնը չի կրնաք ունենալ:

Մայր Հայրենիքը, այս՝ վերածնունդի յառա-  
ջակէմ Ֆայլերով յայս կը ներշնչէ մեզի, մեր Փի-  
թիքաման գոյսուրեան եւ մշակոյքի զարգացմա-  
նևսակէտներէն. սակայն Նեկդեցոյ հրդիքոննե-  
տապահի ենքու ի այս երամակէտ արշանյոր, որ  
ոփոխի աւետէ մեզի Սահակ-Մեսրոպներու. Շնոր-  
հանեներու եւ Լամբրոնացիներու օքիքը վերապր-  
ու յայս:

Բաղադրական աշխարհն ալ, մասնաւոնց միջնին  
Արևելքի մէց, որ միակ առժամաց ապահով կա-  
յանին կը բռն ըլլալ մեր ժողովուրդին, կարծէ  
ի հրաբուխին մը վրայ է, ամէն օր պայրեկու վախի  
մէց:

Խոկ Սուրբ Եկեղեցւոյ ծոցին մէջ խմբուող  
կասկածիկ իբրաւըներ, իբնց վարակիչ օրինա-  
կուլ, կը Խնամացնին վերանորումի եւ այժմ՝ ա-  
ցումքի կամ Էւռամենիք շարժումներս յուսադրիչ  
ակինարութիւններ:

իրերու այս տխուր տեսարանին դիմաց, կարձէք մարդ աւելի յոռետես կը դառնայ:

Բայց դարձնել հաւատքի լոյսին թվեկնում-ներով պայծառ՝ կարծարձի մեր յօսը և վրա-տառութիւնը այն նախախնամուրեան վրայ, որ վերբու կեկալարն է մարդկութեան ու մանաւանդ Ա. Եղեգեցյալ:

Մեր Միաբանութեան պատմութիւնն ալ չի՞ն ներկայացներ միք ակներեւ փաստեր՝ Աստուծոյ այդ սուրբ Ձեռնից յարատեւ միջամտուրեանն, ամէն անզամ որ Մտիքը արքանու հաւաք գտնուած է վաստակներու մէջ: Կիսամբ անմիաբան սկզ' թէ եղած չէ մեր Միաբանութեան պատմութեան մէջ շրջան մը, երբ գդուարուրի իններ ու մարդկային բնական ոյժերը գերազանցող բացմասիս սպասարկներ պատահած չըլլիք է: Բայց Մտիքը արք նաև, զարմանաթօքէն աներեւոյց մը գեկացրուած, զատօք է միշտ իր ուղին:

Կրնաց ժամանակավելու բուի, մեր օքեռուն,  
այսպիսի խորհրդածուրիններ, երբ մարդկային  
ձիքերն ու կարողութիւնները, զիտուրեան ու  
հարստարաւուսուի նուառումներն են որ ամէնն  
աւելի ենատուուրեան կ'առնելին ու ամէն բանէ  
վեր: Սակայէ, երբ ամերիկացի աստղանաւորդնե-  
րը, մարդկային նարտարուրեան հրաշավիքը կա-  
մոյ աստղանաւուն ապահնած, ճամբայ երան նը-  
ւանելու համար տիգերեք, հարկը զգացին, վը-  
տանգի պահուն, իդիմլու աստուածային օգնու-  
թան: Եւ երբ իրենց ու գործակից ընկերներու քա-  
րոյական եւ բերենի նարտարուրեանի՝ յաջողե-  
անց երկիր իշնել, չլուցան գոխուրեան աղօրք  
բարձրացնել Աստունոյ:

Մենք, որ կտուամով կը դաւանինք ինչ որ աս-  
տուածային է ու զերբանական, հաւատին ինքնին  
տառապեամբ ոգեւորուած, լիայոյ պէտք ենք բե-  
ականին մեր դիմաց արացուող ենց չէ քե վը-  
տանզնիքոյ ու դժուարութիւններով կեցուն համ-  
րան:

\* \* \*

Նորիկակալուրեան ջերմ ինձեր, բղյած Ս. Ղազարէն, քեւ բող առնեց այս ուրախ պահուա, անցնելու համար նաեւ ենաւոր երկիրներ, եւ հասնելու բոլոր անոնց, որ ենազգիներով ու նամակներով՝ շնորհաւրական ջերմ մաղրամիներ հաւացուցն մեզի:

Մեր խօնարք յարգանքն ու սէքը Նորին Սըրբուրին Գողոս Զ. Քահանայապետին, որ իր առանձինական օրինուրեամբ, Արքելինա ենելոցիներու Ս. Ժողովի նախագահ Կարդինալին միջացով, եկաւ հայրօքէն բաշտիրելու Մխիթարի զաւակները:

Նորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կարողիկոսին, ինչպէս նաեւ նաև Անձի Տան Կիլիկիոյ Կարողիկոս Նորին Ա. Վեհապահն, ուրոնց երկութիւն ալ բարեբաստիկ այցինուրինեներուն արածածզը քարմ կը ինչէ Ս. Ղազարի կամարներու տակ, փոխարքած անկեղծ զզացումներով կը մարդենք՝ որ ընդ Երկաս աւուրս պայծառացնեն. իրենց ազգանուկը վաստակներով, Հայաստանայց Եկեղեցն, Հայքինիքի եւ Սփիտիքի մէջ:

Մեր շատ սիրելի Վահեմափայլ Հոգեւոր Տէր Միրաւայր Ազգամանեամին, Փոխարքած ջերմ մաղրամիներ ու առանձինաշամ վաստակներուն:

Հայ Կարողիկէ Նուիրաբետուրան Գլուխ Ամենապատի Գերեք. Կարողիկոս Պարամենաին բող համին մեր սիրազիդ մաղրամիները եւ աղօքի խոստումները, ջերմ շնորհակալուրեամբ համերեք:

Շնորհակալուրիւն Վիլինայի Ֆոյը Միարանուրեան Գրադ. Արքահօր, բոլոր միւս Գրշն. Եպիսկոպոսներուն, Խոսպահայ Գաղուրի Խոխազափին ու Վարչական անդամներուն, Մխիթարեան նախկին սաներուն եւ այլ բարքարի բարեկամներուն, որոնք շատ Խանդական ինձերու շնորհաւրեցին Միարանուրեան ուր Արքահայրը:

Միջարքական է խօսպէտ մտներիմ բարեկամներու հոգեկան այս հաղորդակցուրինը, որ կու գայ ներշնչի վստահուրիսն դէպի ապազան, դառնող միահետային գրաւական Միարանուրեան հաստատուրեան ու բարքաւաստումիթ:

Շնորհակալուրիւն նաեւ մեր սիրելի բանաստեղծ Հ. Վահան Վարդապետին, որ իր ներշնչումներէն կայծ մը ցանեց այս ընտանիքան սեղանին վրայ, ոգեւորելով բոլորի սրտերը:

Շնորհակալուրիւն նաեւ Հ. Յարուրինին, որ երիտասարդուրեան կողմէն կու զայ իր գեղարունական նոր եւ արդի հաշակով ներկայացնելու այս գեղեցիկ ծաղկեփունչը մաղրամին:

Թոյլ տուէկ հուսկ, որ իրապարական յայտնեմ, բոլոր Միարանուրեան կողմէ, իմ անկեղծ ու անկերտափառ գիտաւուական՝ Գերյարգիի Հ. Հմայեակ Վարդապետին, որ անցնալ վեցամենակին ձեռնիասորէն վարեց Միարանուրեան զիկը, հարքելով ու պատրաստելով մեզի համար նոր ուղիները: Այդ տարիներուն, իրագործեց ինժնական ու մասյուն զգածեր: Կը բայէ յիշել մեր Սահմանագրութեան վերանորոգումի աշխատանքը, որուն պատրաստուրեան համար չխնայեց ոչ չամէ եւ ոչ ժամանակի: Եւ այսօր մենք արդէն սկսած ենք ճաշակել այդ վերանորոգումին բարերար արդիւմները: Աւելորդ չէ յիշել նաեւ մեր պատրական դիտանի համար կասուած մեծ ու կարեւոր աշխատանքը, որով մայրավամին կինաւուրց պատմուրիւն կնքնին կը դառնալ մերձնամի: Նմանապէս, 1966ի ողողումներու առիրով երեւան եղած վանքին զանազան յարկարածիններու անցնածզելի վերանորոգման աշխատանքները, որով փրկւցան երկուու ու կը դարձի ի վեր մաշաց ու զգերէ փոխացած պատուիր եւ շէնքները: Եւ հուսկ, մեր վաճին ամենէն յարգի զարդ կազմուն նոր Զենապրատունը, որով կարծէ կրիկն կեամեն մեր հազարամեայ սուրբ մատուանները:

Թոյն Ասուուած վարձանոյց ըլլայ իրեն եւ այդ ջանքները պատասխ յոյսը՝ փաղուած մեր հռանդուն աշխատանքին:

Եւ իրը գրաւական նոր յաջողուրիմներու, Մխիթար Արքահօր երկնային օրինուրիւնը առաստօքն իշնէ մեր բոլորին վրայ, մեր սիրելի Ազգին համար զաւակներուն վրայ, ինչպէս նաև սփիտիքի մեր վարժամաններուն եւ առանձինուրիմներուն մէջ պաշտօնալուրով վարդապետներուն վրայ, նոր խանդ եւ աւիւն ներշնչելով ամէնուս:

\* \* \*

«Տագմավէպյի» խմբագրութիւնն ալ որպէս կական իգձերով անկեղծ չնորդաւորութիւններ կ'ուղզէ նորընտիք Գեր. Արքահօր, Միարանութեանն պայծառառթիւնն և վերանորոգ զործունէութեանն ջերմ մազթանքներ հիւսելով. մշակութային յարածուն վերելքի ըլլան մը թող ըլլայ իր Արքահայրանութեան առաջնորդական երկար ժամանակամիջոցը, եւ առառածաջնչական սուրբ սիրոյ օգակ մը կամբը չէ Ս. Ղազարէն մինչեւ Արքարա եւ Հայ Սփիտիքի հռաւաուր կայտաները, պայծառապատայիշ մը լուսաշող ցոլքերով:

Հ. Կ. Տ. Ց. Ա. Ա.